

եւ միջեւ ի Ցու եւ ի Ծամբոր, կը 163, “Անդապան մեծ ուրեցիւթագուստ, որ պայազատէրն իսկ զման Գործարար մերձ ի Դրուն Ալեհանց” այս շնչառակի զօրու բացաւն ի թիկունս ողջականութեան թագաւորին (Աշոտ Բ.ի բնդգեմ Մովսիսի Առաքելութեայ), և կը 164 “Յանկարծակի դիմալ շնչառալ գնացեալ ՏՊովուս ի Միական կորսանցն ի մտի ճներ իրթալ առ մեծ բորբոքակապան Շանարարց, Ուստի կասեթի եւ Ծանարիք աշերոք շատ նման է Աւույ եւ Սեւրդեաց աղերոքին: Վարդ պիտի Խաններն զւեցած մը, որ ժամանակադրութիւն Մթիւսուններն արաբացին եւ Հայ պատմադիրն էնքուն Ծանարիքին աեց իր բունքներ:

ԴԿԸ Բ. ՄԱՐԿՈՒՄԻՉ
Թարգմանեց Հ. Մ. ՀԱՊՈՃՅԱՆ



ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԴԱՒՅՈՒՆՆԵԿՈՆ ՆՈՐ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ
-ային:

1. Մասնաւոր յօդուածով ցուցոցիքիք թէ
այն մասնիկիք դասական նկարագիք չունիք յեղոյ
ներմուծուած ըլլալվզ հինգերորդ դարու մատենա-
գրութեան մէջ (Հանդ. Ամ. 1910, Էջ 242): Ո՞ր-
չափ կը շաբանակինք համեմատէլ ընտիրներ,
այնչափ կը հաստատուինք մեր համար եղապահ-
ցութեան մէջ: Այստեղ յատաշ իք բերենք տրա-
մադրելիք նոր համեմատութիւններ: Աև. Եւկո-
Պալ. Ա. Էջ 705, “բարդիւնք բնութիւնն, Մա-
տենագրարանին թիւ 42” Համառա Եւենութիւնն, ու
կը փոխէ “բարդիւնք բնութիւնն, թղ. 141ա. ադ, էջ 820, “զարգաւեան բեկրոյն, = 2եւ. “պարու-
թեանն բեկրոյն-այն, թղ. 148բ. ադ, էջ 855,
“մի եւս պյուսչետե անդրէնն ի խուտին գործու-
գաւանցյէք, = 2եւ. “ի խուտրոյնն, թղ. 150բ.
ադ, էջ 866, “Հոգուովն որբով ինանն, = 2եւ.
փոքրիկ փոփոխութեամբ կ'ինայ որովայթին մէջ
“սուրածովն հոգուով ինասուն, թղ. 151բ. ադ,
էջ 903, “սուրածեկն զորոց զորոց զորոց զորոց զորոց
ծոյն գորոց, թղ. 153ա. ադ, էջ 554, “երիշչ
զարութիւնք շատ զորոց զորոց զորոց զորոց զորոց
թիւնքն, թղ. 174ա:

wjl:

Զ. “Աս եւ Աստուած յայն սակա առ դմար-
մինն, զի սուրբ է, եթէ առաջ կապիած ենք է”

ապա եւ առնդյոր իսկ ոչ ո. Ուկ. Մեկն. Պատզ
էջ 307: Բաւխո օրինակին մեջ խանգարումը զգա-
լին ու առնենելին զերծ իսկ, այսպէս անհմաստ ու
մութ ուղած է թողով հրատարակիչը հատուածս,
զոր սակայն յոյն բնագրի իմաստին համաձայն շատ
դիբին եւ ուղղագրել եւ ընթեանուլ՝ “Յալոյա”,
այս ընթերցուածք կը համապատասխան յոյնին
իր պուսին (Յալոյա), դու հայ թարգմանիչը քիչ մը
վեր արդէն գրուածած է: “Տեսանես զի որու-
թեան նշանիք յամենայն [Է] մեջաց ուղայ աղա-
տեն էն եւ ստորեւ “Զայն երկիրազածութիւն առ-
այնափի ինչ իր պարտի ցաւանել որ զոդիսն
պղծիցն, այն է պղծութիւն, այն է անսրբութիւն,
այն է ուղայ”:

wjgbL:

Յ. Ադաթան գեղեցիկ կրիանակիրք կը ներկայացնէ մազի այս բառը. «արցայ ասէ. [գիտաաշխը զի] ապահու արար[եր զվաստակին], քո որ ինձն[ն վաստակեցեր] որում ես եմ՝ [միւս. արդ փոխ] սանակ կենացն զօր պարտ եր՝ ոյշել քիչ[չ պաճախեմ քել] Նեղութիւն[իւնս], թու. 28ր. Ա ծառ ա ե ան կը գրէ. (Քննութիւն կրիանակիրք Ապաթառակեղոսուն Հանդ. Ամ. 1913, ջ. 16—17) «Այցել ուրիշ տեղ Ճ պատահիր, եթէ ոյց բառեն հանենք՝ անձմբռնելիք է իւնս ոյշել բացատրութիւնը՝ Կրիանիք արդեռ կարծել յատին այնեւ ձեւը. որ (տպագրին) նայն՝ տառնել, բառն էն՝ Ընդունենք չի թուրի ինձի այս կարծիքը. ոյշել բայց նաի իրեւ. դասական յայտնի է Ո ս կ ե բ ե ր ա ն է ն, Մ տ թ. Ա. է ջ 740 «Եւ յորժամ լւէրն թէ չէ հնար ոյշելոց. բայց սակայն չկ'ատեն կինն. զո՞ւ ՀԲ կը մենէն «ոյց առնենլ. գժբանաբար յոյն բնադրիք տարբեր է այս տեղ. (Յու ու ու ու պարզա շենօն ամյշանօն), որով բան իմաստան շնէնց կրանա թափանցեն. Ա գաթան զեղ շե այ ոյշել սակայն թոյլ կու տայ կարծել ապա նախառնու թէ բառ համազօր է՝ ի սինդիքլ լու. «Հայցելն է, որուն նև ինկած է. պայտ ըմբռնեկի է իւնս ոյշել բացատրութիւնը՝ Հմեմ. իւսիք ո ո, սիր իւտքեցն լիս. յայտ է թէ մի այշեցն ՀԲ Ա. էջ 100:

unū;

4. Ταυτωκιδες Συγκριτικες Ειδησης Κειμενων απογειων
ζειτηνων αικιδων η επιφανεια της γεωγενετρικης επιφανειας
αποτελεσθηκεν αποκαινωνικης παραγωγης συγκριτικων
διαδικασιων και διαδικασιων παραγωγης συγκριτικων
διαδικασιων παραγωγης συγκριτικων διαδικασιων
εις φυσικα... παραγωγης συγκριτικων διαδικασιων

ԳԵՂԱՎԱՆԾ:

Д. Կարենցեալ “Նորագիւտ Գոյզթան երդուի”
մը անհարազատութեանը ցուցընելու համար Գա-
թթը քրծեան ան, “Երբուան լըստրին մէջ քննագատու-
թիւն մէջ հրատարած է 1851ին, թիւ 83, ուր լե-
զուական ցուցմանց մին կը կազմէ կերպողն է բար-
որ երգին մէջ գործածուած է և նոր չնախա-
կութեամբ իրերե գեղեցիկ կամ “վեհու”, մինչ
հին դասակարգութեանը քայլ գեղեցկութեանը վրայ
պարունակու կը նշանակի (Յմնու նաև Դամ թիր-
տեան, Պատմութիւն մատենագրութեան Հայոց,
Էջ 58): Շաս ընդունելի չի թուրի ինքի այս զա-
նազանութիւնը. “Գեղեցիկթեանը վրայ պար-
ուող, նշանակութիւնը ունենայ թերեւս միայն
եղեկ. ի գեղադանձ եղեր ի գեղ քո, խօսքը, Ժ.Զ.
15, ուր յցիր կը գնէ հաւելուունէւ ևն դփ հալլէւ
օսս, պյուր սակայն դիացած են հինգերորդ դա-
րաւ հեղինանիները “գեղեցիկի, վեհ, իմաստով
անխորդ գործածել բառո, որուն զարմանալիօրէն
շանգարագանեար Գամթիր ք. ան թիր է ան. “Պոլանիկ կեր-
պունց, նաև ան կը համագասան չալ չ
չալ է պէտք ար ըստ. “Զուարթունք էին եւ պատ-
րաստք . . . իւշտունէտ եւ վայերաւչք, Զ.գ.ս.,
Էջ 297 = Այսօ, գարեւալ ուրեմն “մեծապայ-
տաք, փառաւորք, decori, magnifici, gloriosi,
առողջմէ տարբեր իմաստ չունի բականակար Աթա-
թանց եղեա “Գեղադանձ վրայ ելութիւն պատ-
կերակերս նկարագրին Հոսիփիմեայ, Նախագատու-

թիւնը, եջ 79: Խնդրոյ նիւթ գողթման կեղծ
երգը հրատարակուած է Հիւարեանի սբանա-
ստո հետ ԱՊ. 1851, եջ 239 - 244:

ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԹՅՈՒՆ

Թագաւորք գրգիռը:

Պ. “Ազք են հրեշտակէ ամրոխարպէ, բանադրութէ եւ յուղիւքութեան, նոյնաւոր էր իշխան, Զ. Գ. ս. էջ 332. Նորադրուած վերջն բառերու գիմաց ասորի բնադրիք կը ներկայացնէ լուծման (regna concitantes), Graffin, Pat. syr. I, էջ 677, այս ընթերցուածին առաջնորդութեամբ շատ գիրքն է հայերն բնադրիք ուղղագրել եւ կարել նույնագրէնիւու, այսու կունենանք նոր և հայուագիտ ժամակական բառ մը, որու բարդութիւնը յառաւ է առաւելապէս Զ. Գ. ս. ի ճարտար թարդմէն էին, հմայն արծաթափախատու, արշաւահանդէս, աւելաբնիքի, խաղաղամբոն, կարապարթյոց, յանդիմանամբոք, պասկա, վերամբարձահան եւ այլն, էջ. 369—374: Այս եւ նման բարդութիւնները չեն թարդութիւննեն, ինչու կը կարծէ Սարդիս սան (Ազաթ). Եւ իր բաղդիքը, գաղտնիքը, էջ 305), այլ հայերնին բարդութիւնը մէկ յատառթիւնը, որով կը մըրի նոյնի խիկ բազմաբարդութեամբ նշանաւոր գերմաներէն լեզուի հետ:

Ժամանակ:

Ց. “Անդ պիոյ է սոկին եւ մարգարիտն ընդ երսկեալ, անդ հանդերձն պանունեալ, անդ զարդուցն այլը եւ ժամանակ մենթանալ, անդ սեթեւեթեալ եւ անդէն պերեւեթեալ, Ա. Գ. էջ 66: Ժամանակն յայստանապէս եղծուած բառին ուղիղ ձեւը պահած է Տիրոթ է ոսի Հակածառութեանց նորագիտ հայերէն բնադրիք, որոսն շնորհիւ նոր ու ցանցա բառ մը կրնակն ներմուծել դասական մատենադրութեան մէջ. կը գրէ Տիրոթ է ոս, “... բայսը եւ աստեղը եւ աւց եւ ծանկիւ եւ պճնեալ ամենայնին զարդարումն զգերունական զարդութիւնն (տպ. զարդութիւն) բաղկացացնեն, էջ 119, որ գրեթէ միւնայն բառերով կը կիրուի նաև էջ 192 “... աւելք եւ ժամանէ [.] եւ պճնեալ ամենն զարդարումն զգերունական հարսութիւնն բազմացուցէն: Այս հասուածը յառաջ կը բերուի Բարսաղի Հոգադին որբյ ճառէն (Migne o. Pat. gr. 32, էջ 100), ուր ժամանէն գիմաց զրուած կը գտնենք մօր բառը (չա ձիր, չա քրա, չա ի ուսէիլ դօն պարէց), սակայն այս պատմական տպանը է մէջ այլը, “գործածութիւն ժողով ժողով ամբողջական ձեւն, հման “ժանուար ու ապր նոյց կազմել ամենացն, էջ 159, “Հանդերձ ժանուարուու, էջ 163, “Հանուարուու արձակեաց զնուա, էջ 199. Տեսնաւել Հիւ բան, Armenianische Grammatik, էջ 156, որ ձամմէն անէ անկախ մի եւ նոյն ուղղագրութիւնը փորձած է:

Ժանուար:

Ց. “Կին նորաեկեալ եր ընդ նմա ժանուար, նու զնուար, էջ 100: Այս գիտել կու տայ սրամարէն Հ. Փ. Շ. ամմէն ան իւր ձեռագիր մէջ յուշատորին մէջ (1852) “ժանուար է ինավար, այսիւքն “բենու կանացի, ժան-վար, լամա այսորիկ թուուի ինձ թէ ժանու չէ ուղիղ. այլ պարտի լինել ժանուու. ան գիտար, անգրուար, երիվար, զարքար: Հաս իրաւացի է այս դիմուութիւնը եւ զգունակի, բու զանդ այ պատմական մէջ այլը կը գործածութիւն ժողով ամբողջական ձեւն, հման “ժանուար ու ապր նոյց կազմել ամենացն, էջ 159, “Հանդերձ ժանուարուու, էջ 163, “Հանուարուու արձակեաց զնուա, էջ 199. Տեսնաւել Հիւ բան, Armenianische Grammatik, էջ 156, որ ձամմէն անէ անկախ մի եւ նոյն ուղղագրութիւնը փորձած է:

Խշորմէմ:

10. Անկերերանի գործոց մէջ երեք անգամ գործածուած է. Եթէ իշտեւաց չլինիցիմք գեր ի վերյ, զո՞ր համարձակութիւն ունիցիմք մասնել ի հայրենի տունն, Ռակ. Ա. էջ 923,

գրութենէն. “Եւ իսկ(ա)սէ զմղագրութիւնն եւս
այնպիս մարդանդ ծաղը չհամարելու ներկ. Մաթ.
Գ. էջ 30), որու զիմաց յշնել կը ներկայացրնէ
տυրանե (աւելորդ է հրատարակչն հնու ուղղա-
բեր իւրեւոց). Բնագրին և տուրք ինչամ է համար
առաջարկութեամբ, որ անձնանօթ իրողաթիւն էլ.
այսու արգեն նորոնոց բաներ կազմուած են հին
մատենագրութեան մէջ. հմտու եփը եմի, Ա.
էջ 456 իւրեւոց, որ պիտի ըլլայ “խրչումբես”
(Հանդ. Ամ. 1912, էջ 554), ոյնպէս և փը եմ,
Գ. էջ 157, իւրեւոց, զր Միւսք ճէ ան առանց
այնասոր գրաւած փոշ բառ. կը համարի (Պատ-
կեր 1895/96, էջ 184), համառատարբութեան
արդինք է փիփանակ ըստ օրինի իւրեւոց գրաւած
ըլլալու, հմտէ մայս “Եւ մի իւրեւոց ինչ լի-
նցիք... բարիոր ասաց անեւրեւո՞ն... այլ
իւր է իւրու կալ ի կազո, Ուկ. Պաւլ. Ա.
էջ 387—388:

furing:

12. “Ունէ պատուական տեսանելին անդ,
այլ զմուրքն եւ վիուց եւ զմյուրն աղքատուու, Ռսկ-
Մաթ. Ա. Էջ 112. մեկութեան յշն բնագիրն
ունի այստեղ ձևան գանդ չա և ալ ն թ դ. բայց
արդ յօն բառ ոնց մեկութեան մէջ ուրիշ տեղ
մը կը թարգմանուի ճշգրիտ այսուհետ ։ “Գինը ինչ ար-
գեա շաշանա առարկութեան տեսանելին յայնին,
որուս երկիր պատանէին, այլ խոս եւ մոռը եւ
մանուկ ի խանձրաւու, անդ, Էջ 81 = ունիշոյն,
Եթէ Կողենք խոս եւ խուց բաւերաւ նշանա-
կութեանց տարբերութեաններն անեղի պահէեւ,
պետք ենք խուց ընթերցաւածն ուղղել եւ կարդալ
խուց. այս ընթերցուածը ներմուծած է արգէն
Գաթք բժե և ան քաղուածնոյքի մէջ, Էջ 45. “Զմուրքն
եւ վիուց եւ զմյուրն աղքատու: Միեւնոյն վրիպակը
կը նշանարկ նաեւ. Սա հ ա կ ե ա ն ի նոր Հրատա-
րական անանուն Հաստատուորն մէջ. “Ա վաս այսորիկ
ի հիւսան անս յանձնին կապս Քրիստոս ծննաեւ,
մանաւանդ թէ եւ ոչ ի տան ի կի յայնմի, այդ
է նշ մոլց եւ ի մոռը (Հանդ. Ամ. 1913, Էջ 57),
զայս եւ հարկ է ուղղագրել բականարար “ի
ինց միոջ”:

Ճածկախոյց:

18. “Սոքա են զարդախմառք, գաղտնա-
շըստնչք, ծածկիւնցդ, Զ.թ օն, Էջ 371. Հի “ծած-
կիսոս, բառին տակ կը դրէ (Ա. Էջ 1000). “որ ի
ծածուկ խօսի. ” Սոքա են զարդախմառք, գաղտնա-
շըստնչք, ծածկիւնցն. Մեր՝ ԺԹ. եւ կը յաւելու,
գրեալ եր ծածկիւնցդ. որ լինի եւ ծածկիւնցն,

ծածիսոց հւայնու. այս երեք ըստութիւններէն մին է առկայն ուղղվ՝ զայ թականաբար չէր կրնար վերջնականապէս որոշել ՀԲ, երբ առկային ասուրերէն քնաբերի մը գոյսութեան մասին եւ ոչ ինչ դաշտաբար կարէլ եր կազմել. բայց այժմ “Մծրնացոյն” Անդրահասոյի փփուռելուն չշոշի դիրին է բնադրական համեմատութեամբ միայն որոշել խոյն եւ ըսել թէ միակ ուղիղ ճենն է ծածիսոց, որը յետոյ սպազած մասն է; գիրք, որ հազուագեկ պարագայ մը չէ (հմտէ Հանդ. Ամ. 1910, էջ 303). ասորին կը գործածէ յ, ևսու աշո = իսուցոյք ի ծածուկ, Graffin, Pat. syr. I, էջ 677, զոր հայր իւր սպազութեան համաձայն գեղղչորոն բարած է ծածիսոց, նշնչի է ուրեմն ՀԲի ծածիսոց եւ ծածիսոց:

Ճանրամայն:

14. “Զք մին (Մագիստ) Նրբուլու եւ ծանրոյն եւ միւս (Եղիս) շնականադյոյն քան դրազումն, Առք. Մատ. Գ. էջ 6. այսպիսի ընթերցուածով յառաջ կը բերէ հատուած ՀԲ աւ Գ. ճառնտիրէն (Ա. էջ 1008, տես նաև Կորբալզոյ, Բ. 475). Սեր նստագծած բառերուն դիմոց Ո կէրերանի յոյն բնագիրը կ'ընծայէ թթաձն- դլածօսօս եւ Խշչնօքանօս բարդութիւնները, որոնք սակայն Հայերէն սպազրին մեջ չեն պահուած հաւատարմքն: Մատենագրանեն թիւն 2 ընտիր ճառնտիրին ընդ հակառակի յունական բարդութիւններուն հաւատարմք մնացած է հաստա- րանելով “ծանրուլու”, եւ “Նրբուլու”, ծեռեր թղ. 164^ր թթածն = ծանր, Խշչնօք = նուրբ. պայտ կը Ծննչեք Ճրէն ծանրույն, եւ Նրբուլու անպատճառ բառերը, ըստ որում ծանրույն կը նշանակէ թանջառօս, profundam habentes vocem, հմտէ եւ այսի, ԼԳ. 19. “Զք էլք տեղակ ծանրույնէն = օսձ չիմէ թանջառօն, իսկ Մուլու կ'ըսէր Կորբալզոյն եւ Ֆանթլու եմ ես”, եւք. Գ. 10 = Խշչնօք առօնուած ու թթածն ածնչակ էցա ըմբ:

Համբարակեակ:

15. “Ասեր ի զարարտութիւն երկիր իւրոց եւ նա Եղիսի համբարուի թագաւորաց, հաստածը (Հայ Ս. Գիրք Ասեր զարարտ հաց իւր), հմտէ Կաւլեն, Einleitung in die hl. Schrift, էջ 145). “Հերբայցի ասէ. Ասեր իւրէն ի պարա- տաթիւն հացի եւ համբարութիւն իցէ թագաւո- րացը ե փրեմ, Ա. էջ 128. Համբարու բառին իմաստը պակասաւոր բացարուած է ՀԲի մեջ (Բ. էջ 25). հարկ էր Զք օնի ի “Համբարակ եւ իւրա-

իւրուն, էջ 229, խօսքը աչքի առջև ունենալէն ետքը “Հին բռ. ոնի ի մատովուր եւ սպասաւոր, մեկնութեան աւելի ծանրակըսութիւն տալ քան դամբարական ամսեղին, ուստի վարի եւ իրը Համբարանոց եւ համբարածուած նախադառուութիւնը կամ ամսեղին է Սաղմոսի Այն որ ուոյ անսանց զիւրուսութիւնը իւրեացը իսուցին (Ձև Զ., 9), որ Ափրահ հատի ասորի բնագրին մեջ է պարզ “կե- րակիւ (= յաշակ), Graffin, Patr. syr. I, էջ 560, ուրեմն “մատակարար, որ այս կերակուր, գարձեալ “Ագռաւը եղին համբարու եղիսայի ի մրցն Քարիաթու, անդ, էջ 369 հաստածին գէմ, (դր. Antonelli կը թարգմանէ ministra- verunt Elias, էջ 436), ասորերէն բնագրին ունի “կերակեցին, (= առաջ), միեւնոյն իմաստն ունի նաև հետեւաբար ե փրեմի համբարուութիւնը = Լայոլ, Walton, B. S. polyglotta, Տար. Ա. Ծննդոց, Խթ. 20): Գալով

Համբարակեալ

16. Անէին, զըր նոյնութեամբ յառաջ կը բերէ նաև ՀԲ համբարուինու իցէ թագաւորաց (Բ. էջ 25), պիտի ըսեմ թէ միալ է. պետք է ընթեռնուի ըստ իս համբարուին եւ Շնչել ՀԲէն “Համբարակեալ”, անդոյ բայր, պատկով միայն կարելի է ե փրեմի հաստածին թարգմանութիւնը կը նշնչեցնել “Հերբայցի ոյն”, որ կ'ըսէ Ղամբարաց լու Արոն (Walton, անդ). Հայերէն թարգմանութիւնն ունի յունարէնի հա- մաձայն “Եւ ինքն տացէ կերակուր (N. B.) իւ- խանացը = չաւ աւուն ծածու տրսափին (= ծա- լիւսիա) արջօսու, Համբարակ, եւ համբար- ուն համազոր են իւրառու:

Հ. Ա. ՎԱՐԴԱՍՅԱՆ



Հ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն

Ր Ի Ւ Ը Ց Ա Խ Ը Ց Ո Ւ Ր Ի Մ

Ագուլիսին մօտ, գէպի Տանակերսա տանող լիւնուղու “վակի սանա, կոչուած սարի ստո- րառում, ճանապարհի աջ կողմում, մի անձան, առապարու զարիվարի վայ, մի քանի անշուք շիրիմների թուռում գտնուում է նաև անշուք